

«Փխարտոս Հայր» կը պատկերացուի ժե. գր-
յութենքու մէջ:

Թ. և ժԴ. զլուսնեք սերտ առնչութիւն ու-
նին Ռուբինեան իշխանութեան ծագումն պատմու-
թեան հետ: Այս կէտին մէջ թէև հինքերէն մինչև
Օրմանեան առաւել կամ նուազ չափով նկատողու-
թեան առնուած է Փխարտոսի դերը, բայց միւս
կողմէ բոլորովին անտեսուած է մեր աշխարհի բնո-
յան քանակը: «Հայոց Պատմութիւն»ներուն, Պալա-
տանանի, Գէորգ-Մեսրոպի և Նոյնիսկ Տէր-Մով-
սէսեանի ձեռնարկին մէջ:

Գրքոյկին 54-59 և 78-82 էջերուն մէջ կը պար-
զուի «Փխ. Հայր»ին իր բացայայտիչ տրուած «Կի-
րիկեայ Ծոխութեան հիմնադիրը» բացատրութեան ի-
մասը, թերեւս քիչ մը չափազանցուած . . .

Փխարտոսը իր բարդաբաղկան իշխանութիւնը
մեծցնելու և կաթողիկոսական աթոռը հայութեան
ամենէն հոծ զանգուածին — խնդրական է Սեւ Լե-
ռան վրայ կամ շուրջը տեսնել զայն — մէջ բերե-
լու կամ ստեղծելու շարժառիթը բոտ ինքեան կը-
շիւ մը ունի անշուշտ, բայց այս, ու յիշեալ տեղ-
ւոյն վրայ կամ բոլորովին հայ մեծատուններու
ծաղկումին համար տոյն հայ իշխանապետի բրտ
պաշտպանութիւնը մէկ կողմէն, Յոյն եկեղեցւոյն
հանդէպ, ինչպէս կ'երեւի, իր պող կամ բոլորովին
անտարբեր վերաբերումը միւս կողմէ, կասկածելի
չեն զարմանք անոր «յուսակաւան» բլլալը, մա՛նա-
ւանդ որ մեր պատմիչներէն ոմանք ալ որոշ չեն
այդ մասին: Թէև իր արդիւնաւոր կեանքի վերջա-
լոյսին կատարուած ուրացումները, կը մասնէ ար-
դէն իր անհաւատարմի կեցումները՝ ոչ միայն եկե-
ղեցիի, այլ և մեծ կրօնքին հանդէպ:

Գրքոյկին դասաւորումն ու ոճն ալ ազդէ են:
Միայն թէ անտեսուած է փոքրիկ աշխարհացոյց մը
գրքոյկին մէջ դնելու հարկը: Յետոյ՝ արքիւքներու
համար եղած ցուցումները առատելութիւններ են
(թէև կ'երեւի որ սխալներ ալ սարգած են, էջ 41).
ասով հանդերձ լաւ պիտի բլլար առջեւէն կամ ե-
տեւէն մէկ երկու երես ալ յատկացնել աղբիւրներու
ցանկին:

«Փխարտոս Հայր» նպատտ մըն է հայ պատմու-
թեան և բանասիրութեան: Անոր հեղինակէն ասէլ
կոր նոր ուսումնասիրութիւններ կարգալը օգտա-
կար ու հաճելի կը համարենք:

ԶԳՈՆ ՎՐԴ. ՏէՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒ

Անոնք որ մասնախօսականի համար
գիրք կը դրկեն մեզի՝ պէտք է երկու օրի-
նակ դրկեն, և ՍՈՒՆԻ հասցիին դրկեն:
Մէկ օրինակ դրկուածները կը ծանուցանենք
և վանքի Մասնադատարանին (որ պիտի կոչ-
ուի Դուրեան Մասնադատարան) նուիր կը նը-
կասենք: Երկրորդ օրինակով է որ մասնա-
խօսական կը գրենք:

ԼՈՒՐԵՐ ԱՆԹՐԼԻՍՈՒՆ

ՍՐԲՈՅ ԹԱՐԴՄԱՆԶԱՅ

ԵԿԵՂԵՅԻՈՅ ՕՏՄԱՆ ԱՌԹԻԻ

ՍՌՈՆ—ի խմբագրութեան ուղղեալ հետեւեալ
բարակցութիւնը անհուն հրճուանքով կը հրաւ-
րենք մեր ընթերցողներուն: Անթրիլիսի Դպ-
րեւանքն ու Կարողականաւոր մեր Եկեղեցւոյ
վերականգնութեան խղճը շունչը կը բերեն
մեզի: Երուսաղէմ և Պաղար ևրկու երակները
պիտի բլլան մեր Եկեղեցւոյ յետապահութեան
արքանութեան կեանքին: ԽՄԲ.

1931 Յունվար 21, Անթրիլիս

Հակառակ վաժապէիս և խոստումիս՝
չերցայ աւելի կանուխ գրել ՍՌՈՆ—ի՝ Ան-
թրիլիսի մասին:

Դիտէք որ 1930 Յունիսէն սկսեալ Նիյր-
խիի Անթրիլիսի մէջ ունեցած շէնքերը
տրուած են Կիլիկիոյ Սահակ Ս. Կաթողի-
կոսին, որպէս զի հոն հաստատէ իր Աթո-
ռը և բանայ գործը:

Դպրոցը բացուեցաւ 1930 Հկտ. 13—ին
ԴՊՐԵՎԱՆԲ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ԿԻԼԻԿ-
ԻՈՅ անունով: Այս տարի 38 է աշակերտե-
րուն թիւը, որոնց եօթը հասակաւոր են և
բաւական յառաջացած ուսումներու մէջ.
տասնք կը կազմեն Մասնաւոր Դասարան մը՝
եռամեայ շրջանով, իսկ միւս 31 աշակերտ-
ներ կը կազմեն Դպրեւանքին բուն դա-
սարանը՝ հնգամեայ շրջանով:

Կլիմայի հարկադրանքին տակ ինը ա-
միս միայն կը տեւէ դպրոցական տարին:
Առաջին եռամսեան բոլորուեցաւ, տրուած
պայմաններու մէջ, յաջողութեամբ: Ուսա-
նողներ խանդավառ են. ուսում, սնունդ,
խնամք, ամէն ինչ լաւ: Փետրվար ամսու
մէջ տեղի պիտի ունենայ գրաւոր առաջին
քննութիւնը, ուսանողներուն յառաջդի-
մութեան աստիճանները ճշգրտու համար:

Դպրեւանքը երկու ճիւղ ունի, Աս-
տուածաբանական և Մանկավարժական:

Առաջին երկու տարիներու մէջ ուս-
մանց ծրագիրը նոյն է երկու ճիւղերու հե-
տեղներուն համար: Վերջին երեք տա-
րիներու ընթացքին է որ իւրաքանչիւր
ճիւղի յատուկ մասնագիտական դասեր
պիտի տրուին:

Մինչև 1930 Դեկտմ. 28 հոգևոր պաշտամունքը կը կատարուէր ընդարձակ սերտարանին մէջ, ամէն Կիրակի առաւոյ:

Պաշտամունքը ո՛չ միայն իբրեւ քրիստոնէական պարտականութիւն, այլ նաեւ իբրեւ մասը կրօնական դաստիարակութեան, կարեւոր տեղ մը կը գրաւէ Դպրեմանքիս ծրագրին մէջ: Ասոր համար ուսանողներ, առաւ իրիկուն հոգևոր երգեր երգելէ ետքը կը նստին իրենց գրասեղաններուն առջև և կը մեկնին անկէջ՝ ննջարան երթալու համար:

Այժմ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ օծումով, Դպրեմանքիս կրօնական դաստիարակութեան այս կողմն ալ սկսաւ կանոնաւորուիլ: Այնպէս որ ամէն առաւու և երեկոյ պաշտամունք կը կատարուի, Վերատեսուէ Շահէ և Մատակարար Փառէն Ծ. Վարդապետներու առաջնորդութեամբ, հակիրճ ժամակարգով մը:

Կիլիկիոյ Վեհափառ և ալեգարդ Հայրապետը ուրախ է որ վերջապէս Կաթողիկոսական Աթոռը կայք մը ունեցաւ, իր կազմակերպեալ զպրօքով:

Ն. Ս. Օծութիւնը տառջին և յարմար առիթով թեմակալ եպիսկոպոսներն ալ ժողովի պիտի հրաւիրէ՝ խորհրդակցելու և որոշումներ տալու համար կարգ մը կարեւոր խնդիրներու մասին. զոր օրինակ, թեմերու դպրոցներուն ուսումնական միօրոնակ ծրագիր մը, ամուսնական խնդիրներու կարգադրութեան համար կանոնագիր մը, եկեղեցիներու բարեկարգութեան և պայծառութեան վերաբերեալ խնդիրներ, և այլն:

Ո՛րչափ կարեւոր իրողութիւն մը և՛ դաւ Դպրեմանքիս բացումը 1930 Հկտմ. 13-ին, նոյնչափ մեծ և զմայլելի յայտնութիւն մը եղաւ Դեկտմ. 28-ին Կաթողիկոսարանիս եկեղեցւոյն օծումը և նուիրումը մեր Սուրբ Թարգմանիչներու անուան:

Դեկտմբերի վերջին շաբթուն մէջ խառնակ էին օդերը, բայց եկեղեցւոյ օծման նախատեսուիլն երկինքը սկսաւ պարզուիլ: Պաշտօնական ունէ հրաւէր չէր և՛ դած ո՛չ եկեղեցական ու ազգային մարմիններու, ո՛չ ալ յարանուանական եկեղեցիներու օծման հանդէսին ներկայ գլուխութիւն համար: Միայն պարզ յայտարարութիւն մը տրուած էր Կաթողիկոսարանի

կողմէն, Սիրիոյ հայ թերթերուն: Պէյրութի և Լիբանանու հայութիւնը Անթիլիաս թափուեցաւ սակայն. ոմանք զիշերունէ եկած էին մօտիկ լեռներէն, ուրիշներ առաւ շա՛տ կանուխ, հետևաւ կտրած էին Պէյրութէն Անթիլիաս մզոններով երկարող գեղեցիկ պողոտան. շատեր եկած էին երկաթուղիով և օթոներով. այնպէս որ ծովածաւալ բաղմութիւն մը կ'ոգևորէր կաթողիկոսարանի գաւիթին հրապարակներն ու շրջակաները, մինչև գեղածածաղ ծովուն աւազուտ եզերքը:

Ժամերգութիւնը սկսաւ առաւուն կանուխ. եկեղեցւոյ օծումը կատարուեցաւ Պատարագէն յառաջ: Օծման հանդէսին նախագահեց Վեհափառ Սահակ Ս. Կաթողիկոս, իր շուրջն ունենալով Լիբանանու Կթղին. Փոխ. Գեր. Եղիշէ Արքեպս. Կաթօնանը, Բարգէն Սրբազանը, Շահէ և Փառէն Ծ. Վարդապետները և Քահանաներ: Որովհետեւ եկեղեցին հիմանց կառուցուած նոր շէնք մը չէր, յարմար դատուեցաւ օծել միայն Սեղանին Վէմբարը, Խորհրդանոցները և Աւագանը: Ն. Ս. Օծութիւնը իր ձեռքով օծեց նշանակուած տեղերը, եկեղեցին նուիրելով ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՅ յիշատակին:

Անթիլիասի եկեղեցին նուիրուեցաւ Մեր Սուրբ Թարգմանիչներու անուան և յիշատակին՝ նախ անոր համար որ նորահաստատ Դպրեմանքիս բացումը հանդիպեցաւ 1930-ի Հոկտեմբերի 13-ին, Թարգմանչաց Տօնին մօտիկ օր մը, և երկրորդ անոր համար որ Դպրեմանքիս ուսանողները, որոնք իբրեւ ուսուցիչ և հոգևորական կը պատրաստուին, ներշնչումի աղբիւր մը ունենան մեր ազգային պատմութեան մէջ. այդ ներշնչումը կրնային տալ միայն մեր հայերէն զպրութեան մեծ և սուրբ վարպետները Սահակ-Մեսրոպ և անոնց աշակերտները:

Վեհ. Հայրապետը օծման կարգը կատարելէ յետոյ, շատ յուզուած ուղերձ մը ըրաւ ուխտաւոր ժողովուրդին:

Ալեքիա Կաթողիկոսը շատ յուզուած էր, ձայնը կը դողդողար, բայց կրցաւ պահել իր սովորական կորովը և նահապետի մը շունչով յուզեց իր ունկնդիրները:

Պիտի չկրնամ բառ առ բառ արձանագրել իր խօսքերը, բայց կատուցուածքը այսպէս էր իր ուղերձին.

— Սիրելի ժողովուրդ, խորին չնորհակալութիւն Ամերիկեան ժողովուրդին, մանաւանդ նկոյր Իսր Բրոյքֆի, որոնք հազարաւոր հայ որբեր պատասպարեցին քանի մը տարի յառաջ այս յարկերուն ներքեւ և զանոնք ինքնապահ ընելէ հաքը վերագարձուցին հայ ժողովուրդին։ Այս անգամ ալ իմ ուժասպառ մարմինս հանգչեցնելու համար Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տրամադրեցին այս հաստատութիւնս։ Թէեւ կորսնցուցինք մեր սեպհական Աթոռանիւտը, թէեւ մեր թանկագին հարստութիւնները և անփոխարինելի աւանդները մեր բերաւոր նահատակներու հետ թողուցինք մեր սիրելի հայրենիքը՝ թշնամի ձեռքերու մէջ, և սակայն այսօր փառք տանք Աստուծոյ որ այս նոր սրբափայլը շնորհեց մեզի, որպէսզի ամփոփուինք հոս, վերակազմուինք և փառաւորենք իր սուրբ անունը։

Սիրելի ժողովուրդ, ես տառապեցայ, և շատ տառապեցայ 15 տարիներէ ի վեր. օր մը Կիպրոս, օր մը Պէյրութ, օր մը Դամասկոս կամ Հալէպ, յոգնեցայ, և վերջապէս այս հաստատութիւնը վերջ տուաւ մեր թափառական կեանքին։

Մեր առաջին գործը եղաւ հոս հաստատել Դպրեվանքը, ուր պիտի պատրաստուին մեր սիրելի եկեղեցւոյ համար զարգացած հոգեւորականներ և մեր դպրոցներու համար գիտուն և անձնուէր ուսուցիչներ։

Շատ յուզուած եմ, սիրելի զաւակներ, տեսնելով ձեր բազմութիւնը, ձեր սէրն ու հաւատքը։ Ոմանք այնպէս կը կարծեն որ հայ ժողովուրդը ուժացեր է իր Մայրենի եկեղեցիէն և հեռացած՝ իր աստուածապաշտութիւնէն։ Բոլոր անոնք կը սխալին։ Ձեր այս անթիւ բազմութիւնը այսօր Անթիլիասի եկեղեցւոյն մէջ և շուրջը՝ ցոյց կուտայ թէ հայ ժողովուրդը հաւատարիմ է իր նախնեաց հաւատքին և ջերմօրէն կը սիրէ իր Մայրենի եկեղեցին։ Հաւատացեալներու այս բազմութիւնը կ'ուրախացնէ զիս, որովհետեւ կը տեսնեմ թէ մեր Փրկիչն Յիսուս-Քրիստոս կ'ապրի անոնց հոգիներուն մէջ։

Կ'ողջունեմ ձեզ, սիրելի ժողովուրդ, և կ'օրհնեմ ձեզ և մեր բոլոր ազգը, այս նոր օծուած եկեղեցւոյ բնմէն։

Կը հաւատամ որ այս ՍՐԲՈՑ ԹԱՐԳ-

ՄԱՆՉԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ պիտի կատարէ իր մխթարիչ պարտականութիւնը մեր ժողովուրդի հոգեւոր կեանքին մէջ։

Շատ երկար չեմ կրնար խօսիլ, ծունկերս կ'թոտ են, չրթներս ղողզոջուն, կ'օրհնեմ ձեզ զարձեւալ, ազօթեցէք մեր բարեբարներուն համար, ազօթեցէք նաեւ մեր թշնամիներուն համար։

Ենթոյն չընդունեցաւ Դաթին տաճար շինելու բազմանքը, որովհետեւ անոր ձեռքերը արատաւոր էին մարդկային արիւնով. բայց ընդունեցաւ Սողոմոնի Տաճարը։

Մեր ձեռքերը մաքուր են, ո՛վ Տէր. մեր բերաւոր նահատակները քու անուանդ համար թափեցին իրենց արիւնը, այդ արիւնով մաքրուած ենք մենք, ընդունէ՛, ո՛վ Տէր, մեր այս եկեղեցին և Դուն օրհնէ զայն. Ամէն։

Դժբախտաբար շատեր չկրցան լսել յըստակ կերպով ձերունի հայրապետին այս ներշնչեալ ուղերձը։

Ըսուեցաւ թէ Հայաստանի մէջ խորհրդային կարգերու հաստատումէն ետքը, հայ ժողովուրդը պազած ըլլայ իր կրօնքէն և Մայրենի եկեղեցիէն, բայց Մեղեմօրհնէքի և Գէորգ Ե.ի թաղման առիթով էջմիածին հաւաքուած մեծ բազմութիւնը ցոյց տուաւ թէ հայ ժողովուրդը կը պահէ իր կրօնական մաքուր ոգին և կը սիրէ իր Մայրենի եկեղեցին։

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ օծման առթիւ ալ, Անթիլիասի մէջ հայ ժողովուրդի անթիւ ու անհամար զաւակներուն համախմբութիւնը և անոնց արտայայտած սէրն ու ջերմեանդութիւնը, նորագոյն և առաւելագոյն ապացոյց մըն է որ հաւատքը չէ պոկած և պիտի չը պակսի հայուն ներսը ո՛ւր որ ալ զանուրան։

Իրողութիւնը այն է որ հայ ժողովուրդը համաձայն և միաբան է իր Մայրենի եկեղեցւոյն մէջ և կը փափաքի բարեկարգ ու բարդաւաճ անանկ զայն։ Անթիլիասի Դպրոցը պիտի աշխատի ընկ այդ ծառայութիւնը մեր Մայրենի եկեղեցւոյն։

Վեհափառ Հայրապետի քորոյէն ետքը սկսաւ Ս. Պատարազը, զոր մատոյց Դպրեվանքիս Վերտաեսուչ Գեր. Շահէ Մ. Վարդապետ, ջերմեանդ ոգիով, զոռ ար-

«Փխարտոս Հայր» կը պատկերացուի ժե. գր-
յութենքու մէջ:

Թ. և ժԴ. զլուսնեք սերտ առնչութիւն ու-
նին Ռուբինեան իշխանութեան ծագումն պատմու-
թեան հետ: Այս կէտին մէջ թէև հիններէն մինչև
Օրմանեան առաւել կամ նուազ չափով նկատողու-
թեան առնուած է Փխարտոսի դերը, բայց միւս
կողմէ բոլորովին անտեսուած է մեր աշխարհի բնո-
յանը հանրացած «Հայոց Պատմութիւն»ներուն, Պալա-
տանանի, Գէորգ-Մեսրոպի և Նոյնիսկ Տէր-Մովս-
էսեանի ձեռնարկին մէջ:

Գրքոյկին 54-59 և 78-82 էջերուն մէջ կը պար-
զուի «Փխ. Հայր»ին իր բացայայտիչ տրուած «Կի-
լիկեայ Ծոխութեան հիմնադիրը» բացատրութեան ի-
մասը, թերեւս քիչ մը չափազանցուած . . .

Փխարտոսը իր բարդաբաղկան իշխանութիւնը
մեծցնելու և կաթողիկոսական աթոռը հայութեան
ամենէն հոծ զանգուածին — խնդրական է Սեւ Լե-
ռան վրայ կամ շուրջը տեսնել զայն — մէջ բերե-
լու կամ ստեղծելու շարժառիթը բոտ ինքեան կը-
շիւ մը ունի անշուշտ, բայց այս, ու յիշեալ տեղ-
ւոյն վրայ կամ բոլորովին հայ մեծատուններու
ծաղկումին համար տոյն հայ իշխանապետի բրտ
պաշտպանութիւնը մէկ կողմէն, Յոյն եկեղեցւոյն
հանդէպ, ինչպէս կ'երեւի, իր պաղ կամ բոլորովին
անտարբեր վերաբերումը միւս կողմէ, կասկածելի
չն' զարօններ անոր «յուսակաւան» բլլալը, մա'նա-
ւանդ որ մեր պատմիչներէն ոմանք ալ որոշ չնն-
այոց մասին. թէև իր արդիւնաւոր կեանքի վերջա-
լոյսին կատարուած ուրացումները, կը մասնէ ար-
դէն իր անհաւատարմի կեցումները՝ ոչ միայն եկե-
ղեցիի, այլ և մեծ կրօնքին հանդէպ:

Գրքոյկին դասաւորումն ու ոճն ալ ազդէ են:
Միայն թէ անտեսուած է փոքրիկ աշխարհացոյց մը
գրքոյկին մէջ դնելու հարկը: Յետոյ՝ արքիւրներու
համար եղած ցուցումները առատելութիւններ են
(թէև կ'երեւի որ սխալներ ալ սարգած են, էջ 41).
ասով հանդերձ լաւ պիտի բլլար առջեւէն կամ ե-
տեւէն մէկ երկու երես ալ յատկացնել աղբիւրներու
ցանկին:

«Փխարտոս Հայր» նպատտ մըն է հայ պատմու-
թեան և բանասիրութեան: Անոր հեղինակէն ասէլ
հոր նոր ուսումնասիրութիւններ կարգալը օգտա-
կար ու հաճելի կը համարենք:

ԶԳՈՆ ՎՐԴ. ՏէՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒ

Անոնք որ մասնախօսականի համար
գիրք կը դրկեն մեզի՝ պէտք է երկու օրի-
նակ դրկեն, և ՍՈՒՆԻ հասցիին դրկեն:
Մէկ օրինակ դրկուածները կը ծանուցանենք
և վանքի Մասնադարանին (որ պիտի կոչ-
ուի Դուրեան Մասնադարան) նուիր կը նը-
կասենք: Երկրորդ օրինակով է որ մասնա-
խօսական կը գրենք:

ԼՈՒՐԵՐ ԱՆԹՐՈԼՈԳԻԱ

ՍՐԲՈՅ ԹԱՐԴՄԱՆԶԱՅ

ԵԿԵՂԵՅԻՈՅ ՕՏՄԱՆ ԱՌԹԻԻ

ՍԻՈՆ—ի խմբագրութեան ուղղեալ հետեւեալ
բարակցութիւնը անհուն հրճուանքով կը հրաւ-
րենք մեր ընթերցողներուն: Անթրոլոգիա Դպ-
րեւանքն ու Կարողականաւոր մեր Եկեղեցւոյ
վերականգնութեան խղճը շունչը կը բերեն
մեզի. Երուսաղէմ և Պաղար ևրկու երակները
պիտի բլլան մեր Եկեղեցւոյ յնարաւորական
արքանութեան կեանքին: ԽՄԲ.

1931 Յունվար 21, Անթրոլոգիա

Հակառակ վաճառքիս և խոստումիս՝
չերցայ աւելի կանուխ գրել ՍԻՈՆ—ի՝ Ան-
թրոլոգիա մասին:

Դիտէք որ 1930 Յունվարն սկսեալ Նիյր-
խարի Անթրոլոգիա մէջ ունեցած շէնքերը
տրուած են Կիլիկիոյ Սահակ Ս. Կաթողի-
կոսին, որպէս զի հոն հաստատէ իր Աթո-
ռը և բանայ գործը:

Դպրոցը բացուեցաւ 1930 Հկտ. 13—ին
ԴՊՐԵՎԱՆԴ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ԿԻԼԻԿ-
ԻՈՅ անունով: Այս տարի 38 է աշակերտե-
րուն թիւը, որոնց եօթը հասակաւոր են և
բաւական յառաջացած ուսումներու մէջ.
տասնք կը կազմեն Մասնաւոր Դասարան մը՝
եռամեայ շրջանով, իսկ միւս 31 աշակերտ-
ներ կը կազմեն Դպրեվանքին բուն դա-
սարանը՝ հնգամեայ շրջանով:

Կլիմայի հարկադրանքին տակ ինը ա-
միս միայն կը տեւէ դպրոցական տարին:
Առաջին եռամսեան բոլորուեցաւ, տրուած
պայմաններու մէջ, յաջողութեամբ: Ուսա-
նողներ խանդավառ են. ուսում, սնունդ,
խնամք, ամէն ինչ լաւ: Փետրվար ամսու
մէջ տեղի պիտի ունենայ գրաւոր առաջին
քննութիւնը, ուսանողներուն յառաջդի-
մութեան աստիճանները ճշգրտու համար:

Դպրեվանքը երկու ճիւղ ունի, Ան-
տուածաբանական և Մանկավարժական:

Առաջին երկու տարիներու մէջ ուս-
մանց ծրագիրը նոյն է երկու ճիւղերու հե-
տեղներուն համար: Վերջին երեք տա-
րիներու ընթացքին է որ իւրաքանչիւր
ճիւղի յատուկ մասնագիտական դասեր
պիտի տրուին: